

Վ. Ա. Ր. Ք

ՑՈՒԼԻՌՈՒ ԿԵՍԱՐՈՒ

ՅԱ. Ա. Զ. Ա. Բ. Ա. Ն.

Գաղղիոյ կայսեր Նաբոլէոն Դի վարք կեսարու յորջորջեալ ինքնագիր մատենագրութեան Յառաջաբանը հրատարակելով, չունիմք դիտաւորութիւն՝ Ազգայնոց գործոյն ճաշակը տալ, որ անտարակոյս շատ հեռու է մատենագրին մըտաց ուժէն, բովանդակ գործոյն վրայ թափած աշխատութեան մեծութենէն, և նոր հաւաքեալ հմտութեամբն և տեսութեամբ՝ ցանկալի ըրած գործոյն պատկերէն. ծիրք՝ որ ըղձալի կընեն մեղ զբովանդակ գործն իւրացընել ազգիս։ Մեր միտքն է ընթերցողացս ծանուցանել և ծանօթացընել թարգմանութեամբս այնպիսի հրատարակում մը, որ ոչ այնչափ փառօք պատմագրելոյն, որչափ պատմագրողին նորակերպ վիճակաւն համբաւեցաւ ընդ աշխարհ ամենայն։ Այն Անձին համար կ'ըսեմք, որ դարուս նորոյ կեսարու, Մեծին Նաբոլէոնի, գաղափարները և գործը յառաջ վարելու և իւր օրինակաւն և զօրութեամբ ծաւալելու և տիեզերաց ճանշցընելու ժամանակ, ուզեց միանդամայն հնոյն կեսարու վարքն ալ իւր գործով անմահացընել և ըլլալ ինքն իւր անձին պատմագիր։ Ինչպէս զայս փոքր ՚ի շատէ կ'ակնարկէ յառաջաբանս։

Պատմական ճշմարտութիւնը պէտք է որ կրօնից պէս սրբազն ըլլայ։ Եթէ հաւատոց պատուիրանները՝ աշխարհիս կցորդութենէն վեր կը բարձրացընեն մեր հոգին, պատմութեան ուսումն ալ կը շնչէ ՚ի մեղ սէր գեղեցկին և իրաւին, և ատելութիւն անոր՝ որ խոչըն-

դուն է մարդկութեան զարգացման։ Այս ուսումն՝ որպէս զի շահեկան բլայ՝ կը պահանջէ քանի մը պայման։ Պէտք է որ գործերն անաշառ ճշդութեամբ յառաջ բերուին, քաղաքական և ընկերական յեղափոխութիւններն իմաստասիրաբար քննուին, և քաղաքագէտ մարդկան վարուց մանր ու աչք առնող հանգամանկները բոլորովին իրենց չդարձնեն ուշը՝ անոնց քաղաքական գործոց վրայէն, և մոռցնել չտան իրենց նախախնամական առաքումը։

Շատ անգամ մատենադիրը կը ներկայացնէ մեզի պատմութեան զանազան երևոյթները, իրեւ կամաւոր դէպքեր, առանց բնտուելու անցած գործոց մէջ անոնց ճշմարիտ ծագումը և անոնց բնական կերպով յառաջագայութիւնը. նման պատկերահանին՝ որ երբ բնութեան երևոյթները նկարէ, անոնց նըկարչական մասին վրայ միայն կ'աշխատի, վասն զի չկրնար իր պատկերին մէջ անոր ուսումնական ապացոյցն ալ ընծայել։ Պատմագիրը նկարչէն ալ աւելի պէտք է ՚ի վեր ըլլայ. պարտական է, ինչպէս երկրախօսը գնտոյս երևոյթները մեկնել, ինքն ալ ընկերութեանց յեղափոխութեանց գաղտնիքը բանալ։

Բայց պատմագրելու ատեն ճշմարտութիւնը գտնելու միջոցն ո՞րն է. – հետեւլ տրամաբանական կանոնաց։ Նախ և առաջ իրեւ ստոյգ համարինք, որ մեծ արգասիք մը միշտ մեծ պատճառէ մը առաջ կու գայ, և ոչ թէ պղտիկէ մը. կամ ուրիշ կերպ ըսելով, աննըշան երևութով դիպուած մը՝ ոչ երբէք կարևոր արգասիքներ կը բերէ առանց նախեղակ պատճառի մը՝ որ կարենայ այն աննշան դիպուածին ալ մեծ արգասիք մը բերել տալ։ Կայծն՝ ան ատեն հրդեհ կը հանէ, երբնախուստ դիզուած այրելի նիւթոց վրայ կ'իյնայ. Մոնղէս գիէօ այսպէս կը հաստատէ մտածութիւնս. « Բաղդն չէ աշխարհիս վրայ իշխողն . . . կան ընդհանուր պատճառներ, եթէ բարոյական և եթէ բնական, որք կը ներգործեն իւրաքանչիւր պետութեան մէջ, կը բարձրացնեն զայն,

կը պահպանեն և կամ կը կործանեն . ամեն դիպուած այս պատճառներուս տակ կ'իյնայ . և եթէ դիպուածական պատերազմ՝ մը՝ որ է ըսել մասնաւոր պատճառ . մը՝ կործանեց պետութիւնը , կար ընդհանուր պատճառ մ'ալ՝ որ կը գործէր , և պետութիւնն պիտի կորսուէր միայն մէկ պատերազմով մը . միով բանիւ , գլխաւոր գնացքն իր հետ կը ձգէ բոլոր մասնաւոր դիպուածներն ալ :

Եթէ հազար տարուան միջոցի մէջ՝ Հռովմայեցիք միշտ յաղթական երան ամենազժնդակ փորձերէ , և ամենամեծ վտանգներէ , կար ընդհանուր պատճառ . մը որ զանոնք միշտ իրենց թշնամեաց քով գերագոյն հանդիսացուց , և չթողուց որ մասնական յաղթուկիներն և ձախողութիւններն իրենց պետութեան կործանումը բերեն : Եթէ Հռովմայեցիք յետ օրինակ տալու աշխարհի՝ աղատութեամբ կազմեալ և մեծացեալ ժողովրդեան մը , կեսարէն ետքը կարծես թէ կուրարար՝ ի ծառայութիւն կը գահավիժէին , կար ընդհանուր պատճառ . մը՝ որ գժբաղդաբար կ'արդիէր զհասարակապետութիւնը գառնալու իրեն հին հաստատութեան պարզութեանը . և թէ աշխատանաց մէջ եղող ընկերութեան պէտքերն և նորանոր շահերն՝ կշտանալու համար ուրիշ միջոցներ կը պահանջէին : ինչպէս տրամարանութիւնը կը ցուցընէ մեզի մեծամեծ դիպուածոց մէջ՝ թէ անոնց պատճառն տիրական է , նոյնպէս նաև կարգադրութեան մը երկար տեսողութեան մէջ՝ պէտք է ճանչնալանոր լաւութեան փորձը , և մարդու մըն ալ իր դարուն վրայ ունեցած աներկայելի ազդեցութեան մէջ՝ անոր հանճարոյն հանդէսը :

Արդ կը մնայ փնտուել այն կենդանատու տարրը՝ որ կարգադրութեան ուժն էր , և այն տիրող գաղափարը՝ որ մարդուս գործել կու տար : Այս կանոնիս հետեւելով , պիտի զգուշանամք այն ումանց պատմագրաց վրիպակներէն , որոնք կը հաւաքեն առջի դարերէ աւանդուած գործերը , առաջնացեալ զօրաւոր ժողովուրդներէ , 'ի կելտաց , 'ի Գերմանացւոց և 'ի Պարթևաց , անկարող զինքը

գանոնք ըստ իրենց իմաստասիրական ծանրութեանն . եպերանաց արժանին փառաւորելով , և ստուերաց մէջ ձգելով զայն՝ որ լոյս կը բերէ : Ոչ թէ հռովմէական պետութիւնն մանրամասն բովանդակութիւնն պիտի ճանչցընէ մեզի այսպիսի մեծ իշխանութիւնն մը տեսղութիւնը , այլ անոր կարգաց ոգւոյն վրայ խորին քննութիւնն . դարձեալ ոչ թէ նշանաւոր անձի մը պատի գործոց մանր պատմութիւնն պիտի յայտնէ մեզի իր ծագման գաղտնիքը , այլ անոր գնացից գերագոյն շարժառիթներուն վրայ ուշադիր յուզողութիւնն :

Ուր որ տարօրինակ գործեր կը վը կայեն հանճարոյ մը գերազանցութիւնը , ինչ աւելի հակառակ կ'ըլլայ ուղիղ մտաց՝ քան թէ ընծայել այն անձին չափաւոր կարողութեան մը կրքերը և զգացմունքները : Զինչ քան զայն յիմարագոյն ինչպէս ճանչնալ այն առանձնաշնորհեալ անձանց նախամեծարութիւնը , որոնք ժամանակաւ կ'երևան պատմութեան մէջ՝ իբրև լուսաւոր լապտերը , և կը փարատեն իրենց դարուն խաւարը , և զապազայն կը լուսաւորեն : Այս նախամեծարութիւնն ժիտելը՝ կերպով մը նախատել է ըզմարդկութիւն , իբր թէ կրնար ասիկայ յօժարակամ և երկար ատեն թողուկինքինքը այնպիսի տէրութեան մը տակ՝ որչըլլար հաստատուած ճշմարիտ մեծութեան և աներկրայելի օգտակարութեան մը վրայ : Տրամարան ըլլանք , և կ'ըլլանք արդար :

Շատ պատմագիրք աւելի դիւրահանճարեղ անձինքները կը նուաստացընեն , քան եթէ վեհ ներշնչմամբ մը իրենք զիրենք անոնց բարձրութեանը կը հանեն , թափանցելով անոնց ընդարձակ մտաց մէջ : Այսպէս ալ կեսարուգավ , փոխանակ մեզի ցուցըներու ըզմովմ՝ պառակտեալ քաղաքական պատերազմներով , ապականեալ հարըստութեամբ , ուգիտի տակ առնող իր հին կարգերը , սպառնացեալ զօրաւոր ժողովուրդներէ , 'ի կելտաց , 'ի Գերմանացւոց և 'ի Պարթևաց , անկարող զինքը

յոտին բռնելու առանց կեղրոնական , հզօր , կայուն և արդար իշխանութեան մը , փոխանակ՝ կ'ըսեմ , այս հաւատարիմ պատկերս գծելու , կը ներկայացրնեն զկեսար իր մանկական հասակէն իրը հետամուտ գերագոյն իշխանութեան : Եթէ Սիլվայի հակառակ ելնէ , եթէ կիկերոնի հետ անհամաձայնի , և եթէ Պոմակէոսի հետ միանայ , ասոնք յառաջատես խորամանկութեան հետևանքն է (կ'ըսեն) , որով ամենայն ինչ գուշակած է՝ զամենայն ինչ ծառայեցընելու համար : — Եթէ կելտաց վրայ արշաւէ՝ աւարաւ հարստութիւն ստանալու համար է , և կամ իրեն անձնանուէր զինուորներ : — Եթէ նաւագնաց ըլլայ՝ հոռվմէական արծիւր յանձնանօթ աշխարհք տանելու համար , որուն յաղթութիւնն կելտացը պիտի հաստատէ , ատիկայ ակունք փնտռելու համար է (կ'ըսեն) , որ Մեծին բրիտանիոյ ծովերուն մէջ կարծէին թէ գտնուի : — Եթէ յետ ընկճելու յայնկոյս Ալակեանց իտալիոյ ահեղ թշնամիները , Պարթևաց դէմ արշաւանք մը խորհի կրասոսի՝ պարտութեան վրէժը խնդրելու համար , պատճառն ան է , կ'ըսեն , որ գործունէութիւնն ընդարսոյ էր իրեն , և թէ պատերազմի ատեն աւելի առողջ կ'ըլլար : — Եթէ ծերակուտէն չնորհակալութեան գափնի պսակ ընդունի և մեծանձնութեամբ մը կրէ զան , իր ճաղատ գլուխը ծածկելու համար է : — Վերջապէս , եթէ սպանուի անոնցմէ՝ զորս իրեն պարգևներովը լցուցած էր , թաղաւորել ու զելուն համար է . որպէս թէ , թէ իրեն ժամանակակցաց առջև և թէ ապագային դիմաց՝ թագաւորէ ալ մեծ չըլլար :

Սուետոնիոսէ և Պլուտարքոսէ ետքն է որ այս անարգ մեկնաբանութիւնները տրուած են ամեն ազնուական գործոց :

Բայց ինչ նշանով պէտք է ճանչնալ մարդու մը մեծութիւնը : — Երբոր անոր գաղափարներն տիրեն , երբոր անոր սկզբունքներն և անոր դրութիւնն յաղթանակեն իր մահուրնէն և յաղթուելէն ետքն ալ . եւ յիրաւի , այս չէ բուն իսկ հանճարն , ապրիլ մահուրնէ

վերջն ալ , և տարածել իր իշխանութիւնը՝ ապագայ ազգաց վրայ :

Կեսար կ'աներեւութեանայ , բայց իր ազգեցութիւնն կը տիրէ աւելի քան իր կենդանութեան ատեն . կիկերոն իր հակառակորդն կը ստիպուի գոչելու . «Բոլոր կեսարու գործերն , անոր գրութիւնքն , խօսքերն , խոստմունքներն և մոտածութիւններն իր մահուրնէն ետքը աւելի ուժ ունին , քան մինչ կենդանի էր » : Շատ դարերու միջոց՝ բաւական էր աշխարհիս ըսել , թէ այս է կեսարու կամքն , և աշխարհք կը հնագանդէր :

Այս նախաբանութիւնս կը ցուցընէ ըստ բաւականի պատմագրութեանս նըպատակը . որ է ցուցընել , թէ երբ Նախախամութիւն՝ կեսարու , Մեծինկարորսի և Նաբոլէոնի նման անձինքներ կը հանէ , պատճառն է ժողովըրդոց ցուցընել ան ճամբան զոր պիտի ընթանան . նշանել անոնց հանճարոյն կնիքով նոր թուական մը , և քանի մը տարուան մէջ շատ դարերու աշխատանք ընել : Երջանիկ են այն ժողովուրդը որ զանոնք կը ճանչնան և անոնց կը հետեին . թշրւառ են անոնք՝ որ չեն ճանչնար և անոնց դէմ կը պատերազմին . Հրէից պէս կը գործեն , կը խաչեն իրենց Մեսիայն . կոյր են և յանցաւոր . — կոյր , վասն զի չեն տեսներ իրենց ջանից անբաւականութիւնը , որ չի կրնար բարւոյն վճռական յաղթանակը կասեցընել . — յանցաւոր , վասն զի կ'ուշացնեն զյառաջագիմութիւն , կաշկանդելով անոր պատրաստ և արգասաւոր կիրառութիւնը :

Յիրաւի , ոչ կեսարու մահն , և ոչ Սուրբ-Հեղինէի գերութիւնն կրցան իսպառ խափանել երկու հասարակաց իրաւունքներ , որոնք ազատութեան դիմակով ծածկուած դաշնակցութեամբ մը տապալեցան : Բրուտոս կեսարու սպանութեամբ զչուովմ քաղաքական արհաւրաց մէջ ձգեց . չկրցաւ արգելել Օգոստոսի թագաւորութիւնը , բայց հնարաւոր ալ ըրաւ Ներոնին և կալիգուլայինը : Դարձեալ , և ոչ Եւրոպից

Նարուէռնի դէմ մեքենայած խեցեվը-
ճիռն ալ կրցաւ արգիլել որ կայսրու-
թիւնն նորէն չկանգնի . և սակայն , որ-
չափ հեռու ենք այն որոշուած մեծա-
մեծ խնդիրներէն , այն հանդարտած
կիրքերէն , և այն օրինաւոր հաճոյքնե-
րէն , որոնք տրուած էին ժողովրդոց , ա-
ռաջին կայսրութեան ձեռքով :

Այսպէս , 1815էն ետքը , ամեն օր
կը ճշմարտի Ս . Հեղինէի գերւոյն այս
մարգարէութիւնս . « Ո՞րքան կոիւներ ,
արեանհեղութիւնք և տարիներ զեռ
պէտք են , որպէս զի այն բարիքն զոր
կը ցանկայի մարդկութեան համար՝
յարդիւնս գան » :

Խորոշիւն ծովոց .

Հին և նոր աշխարհքն ու երկրագնատիս այլ և
այլ մասունքն իրարու հետ կապելու համար՝ ձը-
գուած ու ձգուելիք ելեկտրական թելց պատ-
ճառաւ եղած չափունքն՝ ընդհանուր գաղափար
մը կու տան ծովոց համեմատական խորութեա-
նը : Հասարակօրէն ցամաքաց մօտերը նուազ խո-
րութիւն ունին ծովերը . ինչպէս Պալդիկ ծովս
ընդ մէջ գերմանիոյ և Շուետաց ծովափանցն
իբր 120 անգլիական ոտք խորութիւն ունի . Ա-
գրիականն ընդ մէջ Վենետիկոյ և Դրեստի՝ 150
ոտք : Ընդ մէջ Գաղղիոյ և Անգլիոյ մեծագոյն խո-
րութիւնը ծովուն 500 ոտքը չանցնիր , մինչդեռ
հարաւային արևմտեան մասն աւելի քան 2000
ոտք խորութիւն ունի :

Եւրոպիոյ հարաւային ծովերն աւելի խոր են
քան թէ ներքին ծովերն : Ճիակիլդերրայի նեղու-
ցին անձկագոյն մասին խորութիւնն է իբր 1000
ոտք , և դէպ ՚ի արևելք այս խորութիւնն է 3000
ոտք : Սպանիոյ ծովափունքն ինչուան 6000 ոտք
խորութիւն ունին : Բարեյուսոյ Գլխուն արևմտ-
տակողմն ինչուան 16000 ոտք խորութիւն գըտ-
նուեր է , և Ս . Հեղինէ կղզւոյն արևմտակողմն
27000 ոտք : Հեղինակ մը կը համարի Ատլանտա-
կանին միջին խորութիւնը 55000 ոտք , և Խաղա-
ղականինը 30000 ոտք :

ԲԻԶՉՈՒԱԼՈՒ

ԺԱ

Շառնէ ծաղկին նկատմամբ ըրած
խուզարկու փորձերն առաջ տանելով
օր ըստ օրէ աւելի կը զմայլէր բնութեան
կանոնաւոր հրաշալեացը վրայ . բայց
չէր կրնարնուրը ու անտեսանելի գաղտ-
նեաց խորը թափանցել , ու անկարու-
թեանը վրայ կը զարմանար , երբ լու-
դուիկ դրացի իտալացի դաւաճանին
կողմանէ ապակիէ մեծ ոսպնաձև մը բե-
րաւ , որով անիկա ճանձին եղիներկիին
վրայ ութը հազար տեսողական ոսպ-
նաձևներ (Facettes oculaires) կրցեր էր
համրել : Շառնէ սաստիկ ուրախացաւ :

Այս գործիքով բուսակին նկնատե-
սիլ մասերուն տարածոցը սովորակա-
նէն հարիւրապատիկ աւելի մեծցած
երևան աչքին : Ան ատեն սկսաւ , կամ
կարծեց մեծամեծ գիւտեր ընել :

Ծաղկին արտաքին ծրարը մանրա-
մասնաբար հետազոտեց . հասկրցաւ
թէ բլթակներուն պայծառ գոյնը , ձեր ,
կարմիր պիսակները , թաւիչէ կամ
փալիլուն կերպասեայ երիզներն որ չորս
բոլորտիքը կը պճնէին կամ խարիսխը
կը զարդարէին՝ պարզ տեպրով աչք զը-
ւարձացնելու համար չէին , այլ նաև
ծաղկին պիտոյիցն համեմատ արեւու
ճառագայթները բաժնելու կամ ան-
դրադարձնելու , և անոնց ուժը մեղմա-
ցնելու կամ զօրացնելու համար , որով
պտղաբերութեան գործոյն ձեռնտու
կը լլային :

Յախճապակեայ փայլունութեամբ
շողջողացող օծեալ թիթեղներն՝ ան-
շուշտ ծծող անօթներու գեղձական կոյ-
տեր են , որոնք հատիկները սնուցա-
նելու համար՝ օդ , լոյս ու խոնաւ շոգի-
ներ կը ծծեն . վասն զի առանց լրտայ
գոյն չկայ , առանց օդոյ և ջերմութեան
ալ կեանք չկայ : Խոնաւութիւն , ջեր-
մութիւն և լոյս , ասոնցմէ կը բաղկա-